

ԵՔՈՎՊԱՅԻՈՑ ԱՌԱՆՔ

Երբ օտարաց երկիր երթաս՝ քեզի պէս մի ըլլար, այլ անոնց պէս:

Մէկ բարեկամն ուրիշ բարեկամ կը քաշէ:

Եթէ հովին անդէկ ըլլայ՝ ոչխարքն ալ անդէկ կ'ըլլան:

Որ շուտ հաւատայ՝ շուտ ալ ուրանայ:

Ոչ առիւծ աղուխու որջը կը մտնէ, ոչ աղուէս՝ առիւծուն:

Աշխատելու համար՝ ծուլին մի հարցըներ. ողորմութիւն տալու համար՝ ազահին մի հարցըներ:

Մերոց հետ խորհրդակցութիւն. երիտասարդաց հետ կռիւ:

Չորաւոր է Երկաթ, բայց Կրակն կը յաղթէ անոր.

Չորաւոր է Կրակն, այլ Չուր կը յաղթէ անոր.

Չորաւոր է Չուր, այլ Արև կը յաղթէ անոր.

Չորաւոր է Արև, այլ Ամպ կը յաղթէ անոր.

Չորաւոր է Ամպ, այլ Երկիր կը յաղթէ անոր.

Չորաւոր է Երկիր, այլ Մարդ կը յաղթէ անոր.

Չորաւոր է Մարդ, այլ Տրտմութիւն կը յաղթէ անոր.

Չորաւոր է Տրտմութիւն, այլ Գինի կը յաղթէ անոր.

Չորաւոր է Գինի, այլ Քուն կը յաղթէ անոր.

Այլ ամենէն Չորաւորն է Կին:

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ

Ատենօք իտալիոյ դքսութեանց մէկէն ուրիշ դքսութեան մը զրկուած գեսպանն՝ թեթևօլիկ ցուցամուկի մ'ըլլալով, վրդէն կախած ոսկի շղթայն ստէպ կը փոփոխէր: Տեղացի ազնուականաց մէկն ձանձրանալով անոր ըրածէն, ըսաւ. Ուրիշի շղթայ մը կը բաւէ, ասոր՝ շատ շղթայներ պէտք են եղեր:

Ընթացքի թողած ձին՝ ուզած ատենդ չես կըրնար դադրեցընել. շատախօս լեզուիդ ալ չես կըրնար գաղանիք պահել տալ:

Լատիսլաւ Լեհաց թագաւորն իրեն հետ շողորդութեամբ խօսողներուն՝ ապտակ կը զարնէր: Եւ երբ հարցուցին թէ ինչու. իրենց ըրածին հաւասար փոխարէն կու տամ, ըսաւ:

Երբ Փռանկաց թագաւորի մը ըսին, թէ հարկաց ծանրութեանը համար ժողովուրդն շատ դէշ կը խօսի վրադ. — Այնչափ ստակ տալէն վերջը՝ թող քիչ մ'ալ խօսի, ըսաւ:

Դատաւորի մը բերին մէկը՝ որ ուրիշին գլուխը պատուեր էր. դատաւարտեց ՚ի բանտ բռնադատ աշխատութեան: Ոմանք սկսան բարեխօսել, ըսելով թէ յանցաւորն խենթ էր: — Ես ալ խենթերու համար դատաւոր եղած եմ, ըսաւ, և ոչ խելօքներու:

Եթէ կ'ուզես քու սեփական ունեցածդ պահել՝ ուրիշինը տուր տիրոջը:

Թագաւոր մը կ'ըսէր. Արդարութեամբ՝ բարիներէն կը սիրուիմ, գթութեամբ՝ շարերէն:

Սիկիլիացի հայրասպան մը դատաւարտուած Բալերմոյի հրապարակին մէջ գրելատուելու, հազարաւոր ոսկի տալով խընդրեց որ բանտին մէջ դիտատուի. սակայն դատողն պատասխանեց. Արդարութիւնն չկատարուիր՝ եթէ իր տեղը չկատարուի:

ՈՐՈՐԱՆ ԵՒ ԳԵՐԵԶՄԱՆ

Երախային որորանն ունի բեհեզէ վարագոյր՝ մայրենի ծնկան անուշիկ որորելը. թեթև երազներ, և առաջին զմայլմունք՝ որ պարզ ճակատներու վրայ կը փայլին յաւիտենական աստեղաց նման:

Գերեզմանն ունի դալար խոտ որ կը պատէ ու կը ճնշէ զայն, ունի կանաչ ուռենի որ իր ճիւղերը կը կախէ անոր վրայ. ունի ճերմակ վարդենի՝ որոյ վրայ կը թևածէ մեղուն. ունի սրտառուչ աղօթք և թռչնոց երգ:

Երկուքն ալ մտածել կու տան, նաև անտարբերեայ անձի մը. ամեն տեղ իրաւունք ունին մտածողի մը վրայ. լի են քունով, յուսով և խաղաղութեամբ: Մէկուն վրայ կը հսկէ մայրն՝ մէկալին վրայ խաչն:

Երկուքն ալ կը խօսին կարմիր արշալուսոյ մը վրայօք. մէկն նորածին աղայոյն, միւսն վախճանեալ մարդոյն: Որորանն աշխարհք մը կու տայ տղուն՝ երբ արթննայ. գերեզմանն երկինք մը կու տայ արդարոյն՝ երբ քնանայ: